

Մէկ մ'ալ յանկարծ վեր ցատքելով  
 Զարնը Լաճքէն՝ կը յարձը կի խելի պէս,  
 Ոչ քար ոչ փոս նայելով,  
 Կիջնայ վերէն սաստկապէս.  
 Զախին բըռնէ ծօ ձախին. — Որո՞ւ կըսես.  
 Կերթայ աչքը մութ կոխած, ու վերջապէս  
 Սայլն ալ ինքն ալ փոսը կիյնան թե՛ր մե՛ր.  
 Երթաք բարով պըտուկներ:

Ո՞րչափ մարդիկ այս պակասութեանը տէր են.  
 Այլոց ամէն ըրածին մէջ մեծ սըխաններ կը գըրանեն.  
 Իրենք ըսես՝ ինչ գործի ալ ձեռք զարնեն,  
 Կըխանգարեն կը ձըգեն:

ՔՈՒԼՈՎ.

ԼԵՀԱՍՏԱՆԻ ՀԱՅԿԱԶԱՆՅ ՄԷԿ ՄԵԾ ՔԱՅԼԸ ԳԷՊ Ի ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅՆՈՒԹԻՒՆ.

Ինչպէս որ ուրիշ անգամ եւս առիթ ունեցեր եմք յիշատակելու, մեր գարուս նշանաւոր յատկութիւններէն մէկը ազգութեան հոգին է, որ թէ Ասիոյ եւ թէ Եւրոպայի ու Ամերիկայի ամէն ժողովրդոց սրտին մէջ շատ կամ սակաւ վառուիլ սկսած է: Այս գիպուածը այն կողմանէ աւելի եւս նշանաւոր է որ սովորաբար կկարծուէր այս գարուս սկիզբէն՝ թէ հասեր է կամ գէթ մօտեցեր է այն բանաստեղծներուն կամ բանաստեղծ քաղաքագէտներուն գուշակած ոսկի գարուն շրջանը, յորում ամենայն ազգք եւ ազինք՝ իբրեւ միոյ հօր Ազամայ հաւատար որդիք՝ պիտի եղբայրանան իրարու հետ, եւ մէկ ազգ մէկ ժողովուրդ պիտի լինին՝ ոչ միայն կրօնիւ, այլ եւ լեզուով եւ արարողութեամբք եւ սովորութեամբք: Բայց ոչ, գործը երեւցուց, եւ օր ըստ օրէ աւելի կերեւցընէ թէ այս գարը ազգութեանց իրարմէ զատուելուն եւ պայծառանալուն դարն է, եւ ոչ թէ իրարու հետ խառնուելուն եւ շիթեւուն: Յայտնի

է որ լոյսը եօթը գլխաւոր գոյներէ կբաղկանայ, եւ այս գոյները ծիածանին՝ այսինքն ծիրանի գօտիին վրայ կբաժնուին, ու գեղեցիկ քաղցրութիւն մը կպատճառեն տեսողաց վրայ՝ երկար եւ յորդաուատ անձրեւներէ ետքը. արգեօք չեմք կընար ըսել թէ նաեւ այս գարուս գոնէ կէսը ազգութեանց ծիածանին ձեւանալուն դարն է, որոյ հետեւանքը գուցէ դարձեալ միութիւն է եւ լուսապայծառ եղբայրութեան ամենայն ազգաց գուշակութիւն. սակայն առ այժմ ամենայն ժողովրդոց եւ ազգաց գրօշակին վրայ պայծառ գրերով գրուած է ԱԶԳՈՒԹԻՒՆ բառը, եւ ամէն մարդ մեծ եւ փոքր՝ անոր ետեւէն կերթայ վառվառուն եռանդեամբ եւ աննկուն քաջութեամբ: Ահա մեր առջեւ են Յոյնք եւ Հունգարացիք, Սլաւեանք եւ Իտալացիք, Պարսիկք եւ Հնդիկք, եւ մինչեւ Ամերիկայի Եանքիք եւ Ափրիկէի Սրբացիք: Մեր առջեւ է եւ քան զանոնք առաջ մեր Հայ ազգք, որ քսանըհինգ տարիէ մը ի վեր այնպիսի

հոգի մը կցուցընէ ճշմարիտ ազգասիրութեան, մանաւանդ Տաճկաստանի մէջ, որ գուցէ հազարաւոր տարիներով առաջ ալ երեւցուցած չէր: Բայց մեր ազգին սր մասին մէջ է այս շարժումընքը մինչեւ ցայժմ, եթէ ոչ անոր որ իւր ազգութեան կեդրոն ճանչցած է իւր սուրբ հաւատքը. իւր սուրբ եկեղեցին ունի իբրեւ կեդրոն, եւ անոր դիմելու համար մէկ մէկ ուղղագիծ շառաւիղներ՝ իւր ազգային լեզուն եւ սովորութիւնները: Իսկ մեր ազգին այն մասը որ հարկաւոր տարիներով առաջ բաժնուեր է ազգային լրութենէն, երկար ատեն պաղ աչքով՝ յետոյ զարմացմամբ եւ ախորժելով նայեցաւ ազգին մէջ սկսած շարժումընքներուն վրայ. եւ թէպէտ տասը կամ տասնըհինգ տարի մը առաջ Տաճկաստանի հռովմէական շայերն ալ փոքր ի շատէ եռանգով խլրտեցան իրենց ազգային իրաւունքները ձեռք ձգելու եւ պաշտպանելու, բայց կապիտալիստի հաւատարիմ պաշտօնէից սաստելովը ձայներնին քաշեցին ու հանդարտեցան, անշուշտ առ սակաւ մի ժամանակ:

Այժմ զարմանալին այս է որ Լեհաստանի Հայկազունք, որք 200 տարի է ի վեր իրենց ազգութիւնը գրեթէ մոռցած, եւ ազգին լրութենէն գրեթէ բոլորովին մոռցուած էին, այժմ աներկիւղ համարձակութեամբ ձեռք առեր են ազգութեան գրոշակը, եւ առանց վախնալու նիկոլի գրած նպովքներէն եւ նորա պաշտպան հռովմէական ֆրոփականտային սպառնալիքներէն, ահագին քայլ մը առեր են գէպ ի ազգային հոգին: — Ո՞րն է այս քայլը: — Յիշելով վերջապէս թէ իրենք Հայք են ազգաւ, եւ ոչ թէ լատին կամ լեհացի, բայց գժբաղգաբար իրենց դաւանանքը եւ արարողութիւնները փոխելու բռնագատուած՝ նիկոլի պէս ազգատեաց եկեղեցականաց ձեռքը, — հուզեն այժմ ազգային եկեղեցւոյ մը մէջ գոնէ իրենց ազգային ծէսերը նորոգել, Տեսեր են վերջապէս թէ սրբան խեղճ եւ ցաւալի է իրենց կրօնական վի-

ճակը Լեհաստանի մէջ, ուր մինչդեռ ատենով բազմաթիւ հոյակապ եկեղեցիներ ունէին, յորս մեծափարթամ զգեստներով ու զարդարանքներով, իրենց ազգային տաղերովն ու շարականներովը զՍտուած կիառաբանէին, այժմ շատ տեղ անտերունչ եւ թափառական ազգի մը մնացորդներու պէս՝ կամ լատին եկեղեցեաց մէջ լատիններէն ու լեհերէն կկատարեն իրենց աստուածպաշտութեան պարտքերը, եւ կամ այնպիսի հայերէն խեցբեկ լեզուով եւ հնչմամբ եւ խառն ծէսերով՝ որ կարելի չէ հայկական ժամերգութեան տեղ դնել. ուստի կցանկան գոնէ Տաճկաստանի հայ-հռովմէականաց չափ հայութիւն նորոգել իրենց մէջ եւ պահպանել:

Ահա այս նպատակաւ շարագրուած է այն հայերէն ու գաղղիարէն սպագրուած Հրաւերը, որ մեր ձեռքն ալ հասաւ, եւ զոր արժան կհամարիմք այս տեղս հրատարակելամբողջ. բայց եւ ներումն կխնդրեմք այս Հրաւերը ստորագրող պատուաւոր իշխաններէն՝ եթէ իրենց խօսքերուն մէկ քանիին վրայ ծանօթութիւններ աւելցընեմք:

Եւ նախ քան զամենայն այս ձգեմք մեր ընթերցողաց միտքը որ դիտեն թէ այս հրաւերը շարագրողները ինչպէս զգուշացած են որ յայտնի չըսեն թէ իրենք եւ իրենց եկեղեցին դարձեալ պապական իշխանութեան ներքեւը պիտի մնայ, դարձեալ իրենց հաւատքին ու դաւանութեանը կեդրոն Հռովմայ գահը պիտի լինի, դարձեալ իրենց եկեղեցւոյն կառավարութեանը գլխաւոր Ատենատեղին ֆրոփականտան պիտի լինի: Խեղճ Հայեր:

Այսպէս ահա իրենց թմրութենէն արթնցող անձինքը մեծ քայլ մը առեր են գէպ ի ազգային սեպհական եկեղեցին. բայց եւ երկրորդ քայլը առնելու համարձակութենէն զուրկ են բոլորովին: Արդեօք չըվախցուիր որ իրենց ետեւէն արգոսեան աչքով նայող լեհացի կրօնաւորներն ու քահանաները, եւ Պօղոս Փիրումալի, Վարդան Յու-

\*

նանեանի եւ անոնց նման լատինամոլ միսիո-  
նարներու ձեռքովը եւ Փրոփականտայի հը-  
րամանաւը՝ այս առած քայլերէն ալ շուտով  
ետ քաշուին, եւ այնուհետեւ բոլորովին  
յուսահատին ազգին լրութեանը հետ միա-  
նալու բաղդէն, ինչպէս որ ուրիշներուն պա-  
տահեցաւ նաեւ մեր օրերը . . .

ՀՐԱԻԷՐ

Աւտրիական պետութեան Պուգովինա գաւառին Ձեռն-  
վից մայրաքաղաքը ընկող Հայ ազգը, եկեղեցի մը  
չինկու հաւար իր մէջէն Մասնաժողով մը դրաւ, որն  
որ իր Հայածես կրօնակիցներուն աս հրաւերը կրնէ:

«Որդիք Հայոց աշխարհին եւ սիրելի եղբարք:

«Ձեռնովից քաղաքը մասնաժողով մը կազ-  
մուեցաւ՝ Հայու ծէս ունեցող հաւատացելոց (1)  
գործածութեան համար՝ եկեղեցի մը շինելու  
վախճանաւ: Ձեր սրտին մեծանձնութիւնն ու  
կրօնական եւ ազգային զգածումները ճանչնա-  
լով, մասնաժողովը զձեզ կը հրաւիրէ ձեր եղբայ-  
րական նպաստովն աս գործքիս մէջ իրեն օգ-  
նական ըլլալու. մասնաժողովը հաստատապէս  
կը յուսայ, որ ձեր քրիստոնէական սիրոյն եւ ազ-  
գային ոգւոյն եղած հրաւերը պարապի չ'երթար:

«Ձենք ուզեր ձեզի յիշեցնել, որ Հայոց ազգն  
եւ իր թագաւորները, քրիստոնէութեան առաջին  
դարերուն մէջ քրիստոնէական կրօնն ընդունե-  
ցան, եւ աս ժամանակէն վեր քրիստոնէութիւնը՝  
մեր մէջը իր ամբողջ անարատութեամբը պա-  
հուեցաւ (2):

«Նոյն կրօնին բարիքները վայելելով՝ տասնու-  
չորս փառաւոր դարեր մեր հին հայրենեաց մէջ  
անցուցինք: Մեր տէրութեան քաղաքական կոր-  
ծանմանէն ետքը աշխարհքիս չորս դին ցրուե-  
ցանք, սակայն ամէն տեղ մեր հաւատքն ու մեր

հարց ծէսը, լեզուն, մեծ աւանդութիւններն ու  
ազգին սէրը պահեցինք (3). աս սուրբ կապերով  
միացած ըլլալով միշտ եւ ամէն տեղ միակ մեծ  
ընտանեաց մը անդամ ենք:

«Ուր որ բնակեցանք՝ անձուկ եւ սերտ կապ  
մը հաստատեցինք ան ժողովրդոց հետ, որոնք  
մեզի մեծանձն ընդունելութիւն եւ մարդասէր  
հիւրընկալութիւն մը ցուցուցին: Ամէն տեղ եկեղե-  
ցիներ շինեցինք, որոնք մեր աստուածապաշտու-  
թեան փառաւոր ցոյցերն ու մշտատեւ յիշատակ-  
ներն են: Բազմաթիւ քաղաքներու ծաղկեալ վի-  
ճակը մեր աշխատութեան ու գործունէութեան  
պտուղն է: Երկնից օրհնութիւնն աս աքսորանաց  
երկրին մէջ մեզի միշտ ընկերացած է, որովհե-  
տեւ Աշխատքիւնն եւ Աստուածպաշտքիւնը՝ մեր  
նշանաբանն ու վերնագիրն ըլլալէն երբէք չդադ-  
րեցան, եւ քաղաքական ազգային կապի մը պա-  
կասութեան պատճառաւ՝ եկեղեցւոյ զօդերը մեր  
միութեան կէտերն եղան (4):

«Աս հոյակապ յիշատակներուն վրայ յեցած,  
որոնք մեզի՝ իբրեւ եկեղեցւոյն եւ ազգային հլու  
որդւոցը, մեր Պատրիարքներէն (5) աւանդուե-  
ցան, մեծ վստահութեամբ ձեզի կը դիմենք, սի-  
րելի՛ եղբարք, ձեզմէ խնդրելով, որ ձեր օգնա-  
կան ձեռքը մեզի երկընցնէք եւ բարեպաշտա-

(3) Ամէն տեղ, բայց ոչ ի Լեհաստան, ոչ ի Մաճա-  
որստան, ոչ ի Վեննա, ոչ ի Վենետիկ եւ ոչ իսկ Տաճ-  
կաստանի ամէն գեղերն ու քաղաքները, եւ ոչ Խրիմու եւ  
Աժտերխանի, Թիֆլիզու եւ Ախլցիայի ամենայն Հայերուն  
մէջ. վասն զի հոռովմեական կամ կարօղիկ Հայոց հաւատ-  
քը ճիշդ Հայաստանեայց եկեղեցւոյ հաւատքը չէ, եւ նոցա  
բանեցուցած ձեռք՝ այսինքն արարողութիւնը՝ մեր Հարց  
ձեռք չէ, այլ կարօղիկ կամ լատին եկեղեցւոյ վարդապե-  
տութիւններ եւ արարողութիւններ:

(4) Այս գեղեցիկ խօսքերը շատ լաւ կարմարին Լուսա-  
ւորչական Հայոց, ինչպէս որ յայտնի է ամենուն. չգիտեմ  
քնն մտքով կրցեր է այս Հրաւերը շարադրողը յարմարը-  
նել նաեւ հոռովմեական Հայոց, եւ մանաւանդ Լեհաստանի  
Հայկազանց, որ իրենց սեպհական հայրենի անարատ եկե-  
ղեցւոյն գօղերը վաղուց կամաւորապէս քակած եւ լատին  
եկեղեցւոյ հետ միացած են:

(5) Կերեւի քէ այս տեղ Պատրիարք բառը հնարքով մը  
գործածուած է՝ փոխանակ ըսելու Հայրապետ կամ կարօ-  
ղիկու. վասն զի երբ գաղղիարեանին Patriarche բառը չկա-  
մենար բարգմանիչը կարօղիկու բարգմանել այս տեղ,  
որպէս զի իւր հոռովմեական եղբարք ականջը չխայրէ, կար-  
ծեմ քէ կրնար Հայրապետ բառը աներկիւղ բանեցնել, ո-  
րովհետեւ յայտնի է քէ մեր նախնի Հայրապետաց Պատ-  
րիարք անունը չարուիր սովորաբար:

(1) Հայու ծես ունեցող հաւատացելաչք ըսելով՝ կհաս-  
կընայ հոռովմեական Հայերը:

(2) Այս խօսքը ամենայն կերպով ճշմարիտ է. բայց  
քրիստոնէութիւնը մեր մէջը իւր ամբողջ անարատու-  
թեամբը պահուեցաւ ըսելը՝ չեմ գիտեր քննչպէս ձեռք կու-  
տայ հոռովմեական հայու մը խղճմտանքին, որ սովորաբար  
մեր ազգին լրութեանը կանգնել հերձուածող, հերետիկոս,  
չարափառ ամականները տալու:

կան տուրքերով մեզի օգնութեան հասնիք, որպէս զի ձեր քրիստոնէական սիրոյն վեհանձն գործակցութեամբը, կարող ըլլանք Ձեռնովից քաղաքը Հայոց եկեղեցի մը շինել: Համոզուած ենք, որ սիրով յանձն կ'առնուք այսպիսի գործքի մը ձեռնտու ըլլալ, որուն նպատակն Աստուծոյ փառքն ու ազգին պարծանքն է:

«Պուգովինայի մէջ հազար ընտանիքէն աւելի մեր ազգէն կը գտնուին. սակայն Ձեռնովից քաղաքը՝ մեր պաշտամունքը կատարելու ուրիշ տեղ չունինք, բայց եթէ հռոմէական ուղղափառ եկեղեցւոյն մէջ մեզի շնորհուած խորան մը: Արդ նոյն քաղաքն առանձինն հայ պաշտաման նուիրուած եկեղեցի մը շինելը՝ չէ թէ միայն հարկաւորութիւնը կը ստիպէ, այլ նոյն եկեղեցին մեզի համար պիտ'որ ըլլայ՝ կրօնական, ազգային ու ընտանեկան միութեան զօդ մը, նոյնը պիտ'որ կազմէ նոր օղ մը ան խորհրդական շրթային՝ որն որ զմեզ բովանդակ երկրիս վրայ կը միացընէ. բոլոր մեր հայրենակցաց միացեալ ջանքովը հաստատուած ըլլալուն, նոյն եկեղեցին պիտ'որ ըլլայ նաեւ մեր աստուածաշտուութեան եւ ազգայնութեան յաւիտենական յիշատակարան մը (1):

«Արդ ազգին աս վիճակը տեսնելով, Պատրիարքներն, Եպիսկոպոսները, մեր հին հայրենաց եղբարքը, ինչպէս նաեւ բոլոր աշխարհքս ցրուած հայածէս դաւանանք ունեցող հաւատացեալները կ'աղաչենք, որ նոյն եկեղեցւոյն հարկաւոր ըլլալուն միտ դնեն, եւ իրենց եղբայրական սիրովը մեզի նպատամատոյց ըլլան:

«Մեր հայրենակիցը, Կարոլոս Անտոնիէվիչ Պոլոզեան քահանան ըսած է թէ. Բազուկները չեն, որ եկեղեցիները կը կանգնեն, այլ սրտերը: Տարակոյս չկայ, որ ձեր տուրքը կը խնդրենք, բայց մեր սրտին գլխաւոր բաղձանքն է ձեր գործակցութիւնն ունենալ, այնպիսի գործքի մը մէջ, որն որ Աստուծոյ փառքը մեծցընելու եւ մեր ազգին ցրուած անդամներուն մէջ ազգային

(1) Այն. այդ եկեղեցին յիրաւի կլինի կրօնական ազգային ու ընտանեկան միութեան զօդ մը, բայց միայն հոռովմեական Հայերը մեկմեկու հետ կապող, որպէս զի անով իբրեւ նոր եւ հաստ խորհրդական շղթայով մը աւելի ամուր կապուի Հոռովայ եկեղեցւոյն հետ, եւ ոչ թէ թոյր Հայաստանեայց եկեղեցւոյն հետ:

աւանդութիւնը դարձեալ հաստատելու համար է. մի եւ նոյն ժամանակ նաեւ ձեր աղօթից օգնութիւնն ու մեր Պատրիարքներուն եւ քահանայից օրհնութիւնը կը խնդրենք:

«ՅԱտուած վստահանալով, կը յուսանք որ ի վիճակի կ'ըլլանք նոյն եկեղեցին շինելու: Հասեցէք ուրեմն աս Աստուծոյ տունը, ձեր գործակցութեամբը, մեր ազգին սուրբերուն նշխարներովը զարդարել. հասեցէք նոյն մեր հին մատենագրութեան գրքերովը, ձեռագիրներովն ու այնպիսի յիշատակներով հարստացընել, որոնք կարող ըլլան մեզի մեր ազգային փառքը յիշեցընել: Այսպէսով աս եկեղեցին մեզի ամենուն կըլլայ Աստուծոյ տապանակը եւ ազգային միութեան կենդրոնը:

«Մեր ազգին կապերը պնդելու նոր կապի մը հաստատուելուն յուսովը, սրտերնիս ամենամեծ ուրախութեամբ լեցուած է: Համոզուած ենք, որ դուք ալ նոյն ուրախութեան մասնակից էք, եւ ձեզի կը յանձնենք, որ Աստուծոյ խնդրէք որ հաճի մեր ձեռնարկութիւնն օրհնել:

«Յոյսերնիս աստուածային ողորմութեան վրայ դնելով, մեր գործքը կը յանձնենք քրիստոնէական սիրոյն խաղաղասէր, աշխատասէր, հաւատք եւ բարի կամք ունեցող մարդկանց բարի դիտաւորութեան (2):

ՅԱՎՈՐՈՍ ԲԵՆԴՐՈՎԻՉ ԱՍՊԵՏ, Գահերեց Մասնաժողովոյն.  
ՄԻՔԱՅԵԼ ՎԱՐԴԵՐԵՍԵՎԻՉ.  
ԼՈՒԿՈՎԻԿՈՍ ՄԻՔՈՒԼԵԱՆ, ԱՍՊԵՏ.  
ՅԱՎՈՐՈՍ ՍԻՄՈՆՈՎԻՉ, ԱՍՊԵՏ.՝

(2) Բոլոր այս խօսքերը՝ գոնէ զլիտաւորապէս՝ հոռովմեական Հայոց եկեղեցականներուն եւ աշխարհականներուն ուղղեալ կհամարիմք, եւ ոչ թէ մեզ լուսաւորչականացս. եւ սակայն անոնոց ունենալով մեր Հայաստանեայց եկեղեցւոյ ներողամիտ հոգին, մենք ալ իբրեւ յիրաւի *խաղաղասէր, աշխատասէր, հաւատք եւ բարի կամք ունեցող մարդիկ* կ'աւարտիմք որ հոռովմեական Հայ ազգայինք սիրով եւ ուրախութեամբ լսեն այս իրենց Լեհաստանցի եղբարց հրահրքը, եւ իրենց ձեռքէն եկած օգնութիւնը շինայեն այսպիսի բարի դիտաւորութիւն մը առաջ տանելու: Ո՞ գիտէ, գուցէ աստուածային նախախնամութիւնը Լեհաստանի Հայկազանց, ինչպէս նաեւ ուրիշ տեղերու հոռովմեական Հայոց, ոյժ եւ լոյս մտաց պարգևէ, որպէս զի կատարեալ յառաջադիմութիւն մը ընեն դէպ ի կատարեալ միութիւն ընդ ազգային կրօնական կեդրոնի Հայաստանեայց սուրբ եկեղեցւոյ, որ է Սրբոյ Հօրն մերոյ Գրիգորի Լուսաւորչին հրաշափառ Արողը ի Սուրբ Էջմիածին: